

վրաստանաբնակ Հայոց վրայ: Ասոր կը հակառակ կի՞մ Գիրք թշղմոցի էջերն, ուր բազմից կը չեւտուի այսպիսի նախառագառականներ՝ որ կաթուազինուած անուանին, Կաթուղիկոս Վրաց, եւն, եւ գարձեալ այն պարագան որ Ադրահամ բոլոր լրացիներն նղովեց: Զայու նկատեալ նոյն բռանէ կը գրէ այլուր¹: «Ասկից կ'երեւայ թէ կիրիսին բրվանդակ պատութեան մէջ ոչ թէ Վրաստանի Հայոց պարզ առաջնորդի մը վրայ է նիւթին, այլ ինչքին Վրաց Բայց այդ ժամանակները կ'երք իրենց յատուի կաթողիկոս աւնին, ինչպէս Տարեդրերէ կը տեսնուի, հետեւաբար կիրիսին կամ լոկ հայ եպիսկոպոս էր կամ Վրաստանի այն մասին, որ իր իրաւուսութեան տակին էր: Մեզ զարմանալիք իրանուի պես Արց Տարեդրոց էռութեան քաջ ծանօթի անձի մը այս խօսքերը²: Նա այդ Տարեդրոց ծանօթի աթեաց մէջ քանից շշտած է հակաժամանակագրականը-լալը, այժմ կը գտնուարի ընդունիլ նոյնը այս գէպ-քիս մէջ: Տարեդրոց ու հասրաք Զ-է Դարսոց Վրաստանի է նիւթ: Հնադամանաց վրայ կը լընի, անդամ շեն յիշեր թէ ինչած են երրեմ մարքնայ աղանդոյն մէջ, որոն ճշմարութիւնն առկան հազիւ թէ կարելի է ժիւել: »Անք, կը դրէ Հ. Գուռուսէն, իրան եկինքուց յիշ երբեմ Հայոց գիտական իշեր: Հնադամանաց ժիւել, եւ այսու նաև նաև մարքնայ անձիւ մարքնայ աղանդոյն մէջ, որոն ճշմարութիւնն առկան հազիւ թէ կարելի է ժիւել: «Անք, կը դրէ Հ. Գուռուսէն, իրան եկինքուց յիշ երբեմ Հայոց գիտական իշեր: Մալացի, որ Վրաց Տարեդրոց մախ-թանդի Թագաւորութենէն մինչեւ Արարացոց արցանք շատ անուն էր (Ա. SS. 645): Բայրո թագաւորոց պատմութիւնը փայր գծերով կը բրվանդականին եւ կաթուղիկոսաց նկատմամբ շատ անդամ կը շշտակէ Բրատէն, թէս արել յիշատականներէ նաևն Վրաց շատ բռն ծանօթէ է, որոնց տպուած Տարեդրոց մէջ իրենց տեղն շունին: Այդ յիշատակարաններու մէջ պէտք է վնասել զիւրիսին եւ որ ի կարգին: Ուստանէն ժգարուած Վրա-

յերէն գրքի մէջ գտած է Մավսիսի Բ. Հայոց կաթ. ի առ կիրրին և կիրրինի առ Մովսէս թշղմերը: Այդ գրքն անհնից այսոր Վրաց Հմատ եկեղեցականի մը — Արտէն կաթուղիկոսի մէկ գրութիւնն, ուր արգեանք ալ կը գտնենք կիրրինի անունն: Արտէն կը կտամբէ այդ գրութիւնն մէջ զհոյերը թէ ինչն այնպէս թշնամութեամբ են կիրրինի անուան հետ, որ Ս. Գրիգորի հաւատաքն կը քարոզէր, զոր նա Յունական հաւատաքն երբար ի Հայու եւ ի Ալիր: Ս. Յունական հաւատաքն կը տեսնուի քաջ թէ Արտէն ծանօթ էր կիրրինի թշղմոց:

Վրաց Տարեդրոց շախաղանց լուսթիւնն Հայոց յարաբերութեամբ զգալի է, եւ որ ծագած է այդ գրքը հետիւնի անզաւակութիւնն առ Հայու: Այդ հավատակութիւնն ի վրաց հետէ լորուած էր Հայոց հետ: կը կաթենք նոյն իսկ է գրութէն: Մովսէս Յարատաւայ եղաւ որ արցու հայ էր, իր թշղմոց մէջ մոլեռանդ ատող մէկ զիւրացները: Ճ. գրութէն մատենագրի Աւեմանէու շափ շունի յայուի: Վրացիք ալ փոխարէն քիչ նախանա- ծորդ շէնին Տարեդրոց մէջ կը կարծակը նոյն իսկ պարպիս իսօսքը: «Դուքը, Հայեր, եօթնից անի- ծեալներ, պիտի փորձէք առնուլ զայն, զոր շունն անգամ եթէ տեսնէր պիտի զվանար տա- նելէ: Ծայսի առ առելութեամբ տողորուն հետիւնի մէջ կարելի է սպասել էջեր, յօր Վրաց կա- թողիկոս Հայոց կաթուղիկոսէն կախում ունենար որ եւ ից կերպով, եւ կամ հաւատայ միութիւն հաստատած ըլլալու պատմաւէր: Ի հարկէ սչ: Եւ ահա այս իսկ է պատման, որ շատ տեղեր — որ հարկ էր Հայոց անունն վնասել, կը գտնենք Ան- տիոքի կամ Յանաց անունը:

4. Ն. Ակնոնս



Հ Ա Խ Ս Ս Ա Կ Ա Ն

Դ Ա Ր Չ Ե Ս Լ Ա Ռ Ո Ւ Ը Ը Ը Ն Ի Ք Ք

Դրանօթէ է «Հանդիսի, ընթերցողաց Աշու- շայի կնիքը արձանագրութեամս» ԱՇՈՒ- ՇԱՅԻ ԿԱՐՀԱՐԱ ՊԱՏԱԿԱ ՎԱՐԱՀԻ ՎԱՐԱՀԻ ՄԱՊԵՐՆ ՎԱՐԱՀԱԿԱՆ ՆԿԱՊՈՒԱԾ Էր գիտացմէ, եւ հիմ առնուելով «բդեաշխ Վրաց, բառերն,

յիշուի արի Սամուել մէկ զր Տարեդրոց կը յիշեն 490-514ք մէջերը. իսկ Ս. Շուլանկան վայսութիւնն կը պատմն հասարաւած Մակար կաթուղիկոսի եւ Բակուր Գո- րգոսի (557-570) օրով (Hist. I. p. 214) Փաշէն: Ս. Շու- լանկի փախեցաց յաստեցաց ամենուն հաւատականութիւնը Վայուկէն մահուց է (482) ու շատ յաւալ: իր յամի արակ եօթնամայ շարարանաց ասրիներ կամփիսուին 470-480: Բրուտ կը նշանակէ մահն 458ին, որ շատ կանուխ է:

1. Թ. Խօրանի, Խրոնի, I, էջ 310. հման. Ա. Մարր, Կրթութիւն Արարակ, էջ 154:

2. Brossel, Hist. I, 459:

առաջնին կուզուեր Աս յաւելմամբ, վերջնովս կիմացուեր Գուգարք նահանգն, և բովանդակ արձանագրութիւնն ը Աշուշայ բգետափի Վրաց Գուգարաց) Խոշմաղոփի յօդուածագիր մը — Հ, Կ. Տէր. Ասհակեան առաջարկած էր վերջին բառովս — Կարչղան — իմանալ Վրաց կախեթին նահանգն, և նժագրելով թէ հնագոյն ձեւն իրոք Կոբէնթու ըլլալ, Ենթադրութիւն մը, որ հիմնալին անտեղ էր ի ինչպէս ցուցոց մեր քննութիւնը (ՀԱ. 1907, էջ 121—126): Ա. Ժմ Կոկին կը ձեռնարկէ (ԲԶՄ. 1907, էջ 304—309) նոյն Ենթադրութեան հաւանական ուժիւնն ապացուացնել — Քը յաջ հերել մեր բերած հակառակ փաստերը: Թէ յաջողած է փորձին մէջ, ընթերցողաց կը մայ կարել գատաւստանն, իսկ մէջ՝ հեռոք առած ցուցմանց արժէքը գնահատել, որոնք թերեւս շատերը մոլցուցած են արդէն:

1. Անտեղի կը համարի յարդ: Յօդուածագիրը հետու մ'ենթադրել կիրոյ մը վայոյ, որ Ասհանաւած էր «ամէնօրեայ դոշտնին գործածութեանց համար...» Աշուշայ չէր կասրող Յաջկերափի Թօնղեր ու զարկել, ինք զինք՝ անպատիմ՝ կարեւեղոնի բգետաշն անուանելով (ԲԶՄ. էջ 304): — Բայց այսու մեծագոյն անտեղամբիւն անտես կ'ընէ յարդ: Յօդուածագիրը, Նահանգի մը (Կախէթի) Խոփուրը — Ներուի մեջ այսպէս կոչել վայրիկեան մը զիւշոշայ, վասն զի Կախէթի աերն Թագաւոր կ'ննագրէ յօդուածագիրն: Որ հապատակ էր արքայից արքայի: Թօղովով վրացերէն, Թօղովով բարձիրէն, յունայէն լեզուաւ կ'ինք գործածելով միթէ մեծագոյն անպատէնութիւնը ըստ չէր ըլլար: Զ գարւ պարսկահպատակ Վրաստանի տեսարք իրենց անհանգը հատած դրամոց վայ կը գործածէն պարսկերէն լեզուն եւ արքայից արքայի գահակալութեան թափականը: Եւ գարւն Աշուշայ ալ հպատակ էր պարսկի մինչեւ իւր մահը: Նշնչեալ կը պահանջէր իրմէ պատշաճութիւնն եւ հարկը: Շյարգերով այս պատշաճութիւնն մեծագոյն պատմոյ արձանի կը կացացներ միքզիրը: Բայց հոս չի լինար անտեղութեանց սահմանը: Անքոյ մը վայա, ուր կայ պատիւը — բգետաշն, կայ կալրաւելը — Վրաց, երկորդական էր Դուգարացի կամ Կարխեթացը: Կարեւորագյնն բգեշին անուան էր, որ մշոյ փոփոխութեան Ենթակայ էր: Եւ բապէպէս անհրաժեշտ: Սակայն հոս իսկ անխուսափելի եղած է վիրպակը: — Թերի է օսօսէ, եւ անծանօթ պատմութեան Աւշաս

կամ նման անուն մը: Եղծեալ գիր ենթադրել իւրայս վրայ անհսրին է, վասն զի արձանագրութիւնն խորացանդակ ըլլարվ, չէր կոնար ենթադրկուիլ քայրայման, եւ հետոն ալ չի նշամարտիր: Անունն կեղծելը, ըստ մեզ, աւելի անհեթեթ ոճիր էր քան երկորդական յատա: Կացուցչն — որ, ինչպէս մեր նախորդ յօդուածին մէջ շշասած ենք, շատ անդամ զանց Կառնուեր (Հմմ. Աշուշայ բգետափի Վրաց, Վազգէն բգեաշն Վրաց, Arschuscha pitiaachsch Georgiens): առ Յարբեր իսդիր է, թէ գործածուած է երբեք այսպիսի սխալաշատ կոկը մը շնուր ելէն վերը, զրո Կարելի չէ ապացուացնել:

2. Ի՞նչ հիմար Կարչղանը պատշաճաւ դոյն կը անսնէ փոխել կարխեդաց: Կախէթի, Պարզ Ենթադրութեամբ թէ յետին դարուց մէջ յերեւան եղած կախէթի հնագոյն ձեւն կրնար ըլլալ Կոբէնթու: Առ այս գրած Էնիք: «Կախէթի իրեւե կարխեթ չէ եկած ճակնաբրու նեան մէջ եւն, Յարգ: Յօդուածագիրը կը պատախանէն: Ինչպէս միայութիւն վնտուել այն մասնեագրութեան մէջ՝ որ բոյանին չունի: Հայ պատմէները ոչ միայն կախէթի քարթէլ ալ չին յիշեր եւ վրաստան ընդհանուր անունով կը շատածան (ԲԶՄ. 307 ն.): Աշուշայի կիերը, ըստ Յօդուածագրին, չ գար է, երբ բոյանին անէնին հայ մասնեագրութիւնը (Կորին, Ղազար, Եղիշէ), եթէ ասոնց չեն յիշեր, եւ ասոնց օրինակին կը հետեւին յետնաբոյնք՝ Մ. Խորենացի (Աշխարհագր. էջ 605—6), սր մի առ մի կը թուէ վրաց նահանգները, Սրբեւու եւ այլք մինչեւ ժդ դար, օրինաուր և Ենթադրութիւնն մը, որ սրեւից հիմ չունի: Այս Բրուսէն, օրէտ մեր անշախոյ (լ) օգտուին կը հաշակէ յարդոյ յօդուածագիրը, անդանադոյն ժամանակի ծագում կ'ենթագրէ կախէթը (List. de la Gé. I. p. 194) եւ Ա. Հատորի Ներածութեան մէջ (ը. VI—VII) կը գրէ: «Կախէթ անունն, զրո Անքը կոս առ Ալու անից աշխարհի արեւմտեան մասին, կ'երեւայ թէ առաջն անդամ գործածած է արքարքի Հեղինակ մը (Cakheti ձեւով): Վրացի Հեղինակաց բով կը պատսի անագ անագոյն դարուց մէջ, ժդ գարու մատենագիր Զուանշէրն (տպ. Աւետիս, էջ 24 եւն) Ստեփ. Օրպէլան (տպ. Մտսկուտ, էջ 272) եւ Մինիթ. Սլովանեցի (տպ. Պատկ. էջ 74) շատ առէզ կ'անուանեն երկիրս «Կախէթ», Վրական աւանդութեան համամատ կախէթ ծագած է Քարթլիսի Ց որդիներէն միցն՝ Կոբէնթ (Հմմ.

Զուանշէր, “Կախոս շինեաց զՉէլթ եւ զկիմին” էջ 11): Շատ հաւանական է կարծել թէ արաբական արշաւանաց ժամանակ կոչուած ըլլայ Աղուանից աշխարհին այլ մասը այսպէս կախէթ, ինչպէս Հայոց Ռուսութէ քաւառը: Ներելի չէ հետեւարար կորին ձեւին գոյութեան համար յարգ: յօդուածագրէն մատենագրական գոնէ փոքրիկ պացացց մը պահանջել, ա priori ենթագրութիւն մը, կը սորվեցնէ բանագիտութիւնն, բաւական չէ խախտելու աւանդական մէկնութիւն մը, որուն հիմն զրեացգն փաստերու յեցան է:

3. Անցնինք այժմ այն կէտին, թէ արդարեւ կար ի Ակր Դ—Զ գարուց մէջ կրկին թագաւորութիւն մը, կը սորվեցնէ բանագիտութիւնն, բաւական չէ խախտելու աւանդական մէկնութիւն մը, որուն հիմն զրեացգն փաստերու յեցան է: Տէր-Սահակեան առ այս ձեռք կառուն վրաց տարեգիրներէն եւ վրաց տարեգիրներէն: — Տէր-Սահակեան առ այս ձեռք կառուն վրաց տարեգրութիւնը (Հրտ. Brosset, Histoire de la Géorgie, St. Pétersb. 1849) եւ կը գոնէ հն մեր տողերուն հերքուութ, սահայն Յորբայ յօրանագիտէց լ'երեւ ուղարկ վ ընթեցած վրաց որդէիները: որդէինեւն նշան անաց մէջ մէր էլեմունանեւն հաւատուունը էւ գոնէն: Եթէ միայն նպատակնիս ճշմարտութիւնն ուսանիլ ըլլայ:

“Այսպէս, կը գրէ Տէր-Սահակեան, Դ գարուն Միհրան կը թագաւորէ Մցկէթի մէջ, իսկ իր Rew որդին՝ „Règne sur le Cakheth et sur le Couketh; réside à Oudjarma.“ Ազբէր կը նշանակէ ի ժան. 4 (էջ 305), Brosset, II. էջ 621: բարեկախութեամբ Եթեսից դիւներն չէ խաւրեր զմեզ, կամ Աբրէգենեայ պահստառը մատենաներու, այլ ամենածանօթ հեղինակի մը, Բրոսէր, որուն ակնարկուած գիրքն է Brosset, Histoire de la Géorgie depuis l'antiquité jusqu'au XIX^o siècle. II^o partie, Histoire moderne; I^o livraison. St. Pétersb. 1856. Խոդրական էլլաւերտը առ վ իշտէ: Թարգմանիչն Բրոսէր կած է գործյն 9 յաւելուած, որոնց վերջինն է Վրաց թագաւորական հարստութեանց տոհմագրութիւնն ի սկզբանէ անտի մինչեւ ժթ գար (p. 619—653). յիշեալ առջերն գրելէ եարը Բրոսէր կը խաւրէ Ա. մասին 127, 131, 132 էջերը, ուր որեւիցէ խնդիր չըլլար Վրաստանի կակին թագաւորութեան վրաց ինչպէս եւ էջ 123, ուր յարգ, յօդուածագիրն (ՔԶՄ. 305) երկու թագաւորանիստ քաղաքաց մէջ վէճ կը նշմարէ: Rew Վրաց Միհրան թագաւորի որդին էր, եւ

միշտ միաբան հօրը հետ կը գործէր. յիրաբի Շէվ որդի թագաւորին եւ Աղջմէ կին իւր յնչարմա, կը նատէին բայց ոչ իրեւ ուրոյն թագաւոր: (Հմմա. Hist. de la Gé. I. 122, 24, 7. Զուանշէր էջ 64—68.) Թարեգիրք մահը պատմելով կը կցեն պարզապէս. ընդունած էր le titre de roi vivant même de son père (p. 131). սակայն կարելի՞ է ասկէ հետեւցընել թէ նյոյն շարունակուեցաւ երիար ժամանակ մինչեւ և—Զ գար: Ոչ երեք, ինչպէս պայծառ կը աեսծուի այն գէպգէն, զոր կը պատմն տարեգիրք (I. 133) եւ Զուանշէր (էջ 69—70): Երբ մեռաւ Միհրան, գահն թագաւորացաւ Բակուր որդին, սակայն Հայը “ոչ այսին թագաւորել, զի կամէին զօրդի գատելու Տրդաւայ (այս է զորդի արքայորդույն Իւլի) թագաւորեցցանել”, բակուր Պարսից եւ Յուսի անց օգնութեամբ կը յաղթէ Հայոց եւ Կապահովէ գահը. ապա Պարսից եւ Յուսաց թագաւորութեամբ խորհրդով Իւլի կողը եւ որդուց այսպիսի գիր կը գրէ “Ուսափ չէ հատեալ ազգն Բույաւէ (Բահքարու) ոչ ինդրեցնեն նորաթագաւորութիւնն եւ ետ նոց զկուսեթ, եւ կացցոյ Էլման (eristaw) Ռուշան” (Roustaw) (Զուանշէր 70, Hist. de la Gé. p. 133). այսպէս Բակուր եղաւ միհանձնան տէր, եւ որ շարունակուեցաւ մինչեւ թագաւորութեան բարձուիլը:

“Ե դարուն, Վրացի եւ հայ պատմագիրները կը ճանշնան Վրաստանի մէջ՝ Վ-իթանէ աւ նորամբ թագաւոր մը... արդ այս պահօթանգի ժամանակ ալ երկրորդական գահը կը տեսնելով Վրաստանի մէջ *Miran et Grigol, descendants de Rew, régnaient sur le Coukhet et résidaient à Roustaw (Յուրաման¹), sous le roi Wachtang-Gorgaslan, (ՔԶՄ. 305). աղբիրն գարեւել Բրոսէր յաւելուածն է (II. p. 621): Բրոսէր կը խաւրէ Ա. մասին 161 էջը, ուր կը գրեն տարեգիրք. Ա ն ը պահի յարգ գար է կուսական միանձնական մատենաներու անտի մինչեւ ժթ գար (p. 619—653). յիշեալ առջերն գրելէ եարը Բրոսէր կը խաւրէ Ա. մասին 127, 131, 132 էջերը, ուր որեւիցէ խնդիր չըլլար Վրաստանի կակին թագաւորութեան վրաց ինչպէս եւ էջ 123, ուր յարգ, յօդուածագիրն (ՔԶՄ. 305) երկու թագաւորանիստ քաղաքաց մէջ վէճ կը նշմարէ: Rew Վրաց Միհրան թագաւորի որդին էր, եւ

¹ Roustaw, որ Զուանշէր բոլ կը կուսի “Ռիշայ, որ կ Պարտզավագարքի, (Bostan Kalik, էջ 11. Hist. de la Gé. I. p. 21.) կը զոնուի կամէթի մէջ, կուրի ծառ, 18 մետր հեռան Ախալցխայէն (Հմմա. Ախալցխայ ախալցխացցոց եւ Mourier, Guide, p. 104), մինչ 8ուրած Գայքն գետի վրա էր (Հմմա. ՀԱ. էջ 125):

la ville forte de Rousthaw, bien affaiblis par de sanglantes discordes.

ՄՇհրան կամ Գրիգոր չէին թագաւոր, այլ ժառանգորդ թագաւորութեան ըստ բակուրի ուռաւ գրոյն. պայծառ կը տեսնախ այս տարեց 153 էջեն ալ ուր Վախթանգ Օսիթներու դէմ պատերազմի պատրաստուած ժամանակ երբ տակաւն շնմէր որդի, Կտակ կը գրէր, թէ ի դիառաւծի որ ող չդառնամ պատերազմէն, քյոյս ամուսնայ Մրհրանի հետ և Միհրան թագաւորէ իմ տեղս, որ չիրագործուեցաւ երբեք. վասն զի ողջամբ դարձաւ պատերազմէն եւ քիչ վերջ ունեցաւ որդի Դաշի անոն։ Ցարեգիր կը պատմեն թէ իւր կենդանութեան ժամանակ իւր Ծնդամեայ որդին թագաւոր պատկց եւ 7 ինամակալ մեծամեծաց յանձնելով նստեցու յՈւշարման, մինեւ որ մեծնայ եւ ի վիճակի ըլլայ իւր գահն բարձրանալու, եւ արդեամբք ալ հօրը մահունեն եաբբ անցաւ գահը (499—514. Հման. p. 183). Մինչ Դաշի ուշարմայ կը նստէր՝ կախէթի քյոյս ու թէ թագաւոր կ'իշեւր, այլ Դémétre, eristhaw de Cakheth et Coukhet (անդ. p. 183)։

Այս ամենը աշաց առջև ունենալէ եաբբ, թող լւտրանայ յարդոյ յօդուածագիրը, որ Վրաց տարեգրոց մէջ իւրո՞ւ եւն չէ վրայէն Անդութ վայուսնենեւու տեսնել եւ այժմ իսկ էրո՞ւ իւրո՞ւ իւ յարուբե՞ր թէ անոնք (հայ եւ վիր մատենագիրք), Մին թագաւորու ԿԸ ԵՇԵՆ, եւ կը ինդիկմ այժմ եւ ընդ միշտ, որ յարդ յօդուածագիրը, երբ ձեռնարկէ բան մը սորվեցլնել՝ աղքիւնեն ճշդի նշանակէ, տալով տարեգրոց տողերը տարեգրոց, եւ բրաւենը Քրոսէի Այսպէս կը պահանջէ անկեծութիւնն, Բայց քանի որ հեղեղնակութիւն է բրաւէ, գոտուելով առթէն, յիշենք որ նշոյն բրաւն է, որ Ա. Հասորի Ներսութ թեան մէջ (p. XLIII) խօսելով ինիզանգափան մատենագրաց Զ դարուն յիշած Գուրգէն Վրաց թագաւորի, մասսն, զօր չեն յիշատակեր Տարեգիրը, կը գրէ. “Գուրգէն եթէ արդարեւ եր թագաւոր Վրաց, չէր կնար ըլլալ պի երկրին թագաւորը, որոն սովորաբար Վրաստան անոնն կու անոնք. Տարեցրոց այս միջոցն նշանակած բակուր թագաւորը չունէ կրին անոն, եւ Վրաստան երկու տէր (et la Géorgie deux maîtres). եւ այս բան-

ներս, կը յաւելու, եւ „չհօս է այս եղանակ ամառ ամառ համար առկայն այս խնդրոյն, կ'ենթադրէ թէ հոս վրաստան ըսելով Գուգարք նահանգն իմացած են բիզ. մատենագիր եւ բրեշխն թագաւոր կոչած։ Այս ըմբունուր այլոր ալ յայտնած է շատ անգամ. Ածիւ եւն գրոց մէջ (p. 72—74). Խօսելով Ծշոյշի եւ Վազգէնի նամին, շատ ուղիղ (plus exactement) կը համարի Ա-գերեանի Վազգէնի բրեխն Վրաց սրբազնակին կից Գուգարքաց յաւելուածն. անվիճելի կը համարի նոյնպէս թէ Վրաստանն Պարսից դռու գացող Ծշոյշան՝ Գուգարքաց բրեխնն է։

Յարդ, յօդուածագիրն Գուգարքաց բրեչն ինին արբայշան աերնեւ ծագած ըլլալն ապացոյանելով (Բ. Ձ. 306—7), ոչինչ կը ցուցնէ ի նպաստ Կախէթի ենթադրեալ թագաւորութեան, այլ ընդհակառակ աւելի հառատառած կ'ըլլայ Գուգարքաց բրեշխն նշանակալից գիրը, Տարեգիրը ամեն դէպքի մէջ խախտեած են Կախէթի երիտասաւութիւնն (Հման. I. p. 183, 226, եւն)։ — Mthawar ամենեւին չէ նշանակած “արբայշապարմ իշխան”, ինչպէս կ'ուզէ հաւատացընել յարդ. յօդուածագիրն, Խարելով Տարեգրոց 222 են, ուր ոչինչ կըսուի այս նկամամբ։ Էստ Brossetի I. p. 80 ո. մժաւար հարուստ կալուածատէր իշխաններու յատկացաւած պատառնուն մէկը։ Զ դարուն, երբ բարձաւ թագաւորութիւնն, ըստ Տարեգրոց, իշխանաց պետին յատկացուեցաւ Արքորշանք։

Նախորդ յօդուածին մէջ խօսելով Աշուշայ անոնք բրեշխներու վայր, գտած էի երկու անձ, 1. Աշուշայ, Վազգէնի հայրը, 2. Աշուշայ 606ին յիշուած։ կը յաւելում այժմ այս թօսին վրայ երրորդ մալ, 3. Աշուշայ բրեշխն յամի 54½, որ կը յիշափ Ա. Եւստաթէու Միծիեֆացաւյն վրայերէն վկայաբանութեան մէջ, զօր ասիթ ունեցայ վերջերս կարգալ գերմաներէն թարգմանաթեամբ։ Ա. Եւստաթէոսի նահասակութիւնն կը սկսի Պարսից խորով թագաւորին ծ գարին, երբ ի Տիվի կը նստէր Վրաստանի մարզպանն երուանդ Վշնասա (Վուշնասա)։ Յիշուած խօսորով է խօսորով Ա. Անուշիրվան (531

¹ Ա-շաբաթ Jora գետայն վայ 35 ժամ գրիթէ հեռու Տփղիւն յանկութէ դրեց մէջ չեղոցից դաստիքութիւնն, ուր գետ ցայժմ ցայ կու առ Գուգարքանեւ կառաւած երգին մէկ անոնք Մուրիյ. Guido au Caucase, Paris 1894. II. p. 184.

² Das Martyrium des heil. Eustatius v. Mzchetha. Aus dem Georgischen übersezt von Dschawachoff, bearbeitet von Harnack f. Sitzungsberichte der kgl. Preuss. Akademie der Wissenschaften zu Berlin. (XXXVIII) 1901 p. 875—892.

- Աշուշայ, կը յիշուի 432—455.
 - Վազգէն անոր որդին, 455?—†482.
 - Աշուշայ անոր որդին, 482?—541?.
 - • • •
 - Աշուշայ, որդին անծանօթի մը, թառն
Բ. Աշուշայի, յիշուած 606ին:

Յուսալի է դեռ վրացերէն վկայաբանու-
թիւններէ ուրիշ նման գիւտեր:

Այժմ աւելի հաստառութիւն կ'առնու
մբ այն նեթագրութիւնն թէ կնիքս կը վերա-
բերի 606ին յիշուած Աշուշային (Հմատ. ՀԱ,
126), յամ 541 գեռ Պարսից ներբեւ եր գու-
գակը, եւ գժուարաւ կննար յունարէն կնիք մը-
պէտք ըլլալ Բ. Աշուշային:

Հ. Ն. ԱԿԻՆԵՍՆ

1. Նման կերպով կը գրուի եւ վազգէնի Հօր անունն
Ա. Ըստ շահկան վացերեն Ակայաբանութեան մէջ. Vasgen un patiachkh, file d'Arceboura (Brosset, Addit. p. 77. n.).

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵ
ԹԻՖԼԻՍ ՑԻԿԱ ԳՐԱԴԱՐԱՆ (ԳՐԱՑՈՒՆ)

Աւկիլս ցիւնէ (Դպջոն ցւեց) գիւղ գտնւում
է Տփղին նահանգում, Գորի քաւառում, Կուր
գետի ձախ կողմբ: Նախնեաց ժամանակները
եղած է մայրաբաղար Վրաստանի. Միշտակ-
ուում է վրաց մատենագիրների մէջ (յնդութուն
ցիւո-ցինց) իրեւ Հեթանոսական քաղաք: Մէկ
ժամանակ կը ապնակի, այժմ բոլոր նորա ազգա-
նակութիւնը հայկական է: Վրաց մատենագիր-
ների տեղեկութիւնները Ուկիլս ցիւնէի վերա-
բերեա սակաւաթիւ են:

Այս քաղաքի եկեղեցիների եւ պալատ-
ների պատերը զուրկ են արձանագրութիւններից.
մինչեւ այս օր ոչ մի վրացական արձանագրու-
թիւն չէ առնելու առջև:

Հայկական արձանագրութիւնն նոր է և եւ
վերաբերում է Հայ-գալիքականական շղչանին:
Գիշեց ունի մի նոր եկեղեցի. իսկ մի փոքր գույս
— քարափոր մատուռ մը, որը ունի Հայերէն
արձանագրութիւն:

Յ. ՌԼԴ (Տ. 1034 կամ քր. 1585թ.)

ԵՍ ՄԿՐՏԻՉ ՄԱԿԴԱՎՈՒ

፩፻፭ ተ ቴክኖሎጂ ህናኔራልናኩ፡ ደንብናስት

ԽՈՐԱՆԱ ՈՎՀԵ ՊԱՏԱՐԱԳՈՂԵ ՅԻՇԵՑՔԵ

Ի ՄԱՔՐԱՓԱԼ ԱՂԱԽԹ-ԶԵՐ.

Այս արձանագրութիւնը վկայում է, որ
1585թւուն այսեղ եղել են Հայեր, եւ շատ
վաղոց, որովհետեւ արդէն ենթարկուել են
վրացական ազգեցութեան։ Ժամանակագրու-
թիւնը կարող է լինել եւ վրացական կամ ինչ-
պէս յիշատակում է ազգային մասնագիտների
արձանագրութիւնների մեջ Հոռոմունք⁸, որի
սկիզբն է 781 թ. Քրիստոսի. (Մ.Լ.Դ. = 1034
+ 781 = 1815թ). բայց այս արձանագրու-
թեան տառերի հնագցն ձեւը տրամադրում է
մեզ ընդունել Հայկական ժամանակագրութեան
թիւր։

¹ ქ-დრაგონიან თოთლ — ჩ, პლანირებული ე ქრონიკონის
სახი — ძალისას სამართლის მიზანი.

